

ԿՐՈՆԱԿԱՆ

Ա. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՀԻՌԻՉ

«Կրօնական» ինձ եղերուց՝ որպէս եւ ևս Քրիստոնյաց
(Ա. Կոբըք. ԺԱ. 1):

Հեթանոս ազգերու Առաքեալին ու Վարդապակատը և բարձրելոյն անհասանելի խորհուրդներուն և իմաստութեան թարգմանն ու կենաց խօսքի ամենափայլ բանալին՝ Պօղոս կ'ըսէ. «Յիշեցէ՛ք ձեր առաջնորդները որոնք Աստուծոյ խօսքը ձեզի խօսեցան, և անոնց վարժունքին վախճանին նայեամի՛ իրենց հաւատքին նմանող եղէք» (Երր. 7. ԺԳ. 7):

Նախ եւ առաջ՝ պարտական ենք մեր և բոլորի ամենակալ Արարչին, որ իր պատկերով, նախախնամութեամբ եւ բարերարութեամբ ստեղծեց մեղ եւ կեանք շնորհեց մեզի՝ պատրաստելու համար յատիտենական Արքայութեան եւ իր ահաւոր վառքին: Պարտական ենք դարձեալ մարդացեալ Աստուծոյ եւ մեր Տիրոջ ու Փրկչին, որ ամենասուրբ խաչով եւ իր ամենապատուական արեամբ զնեց մեղ եւ պատեց մեզքէն ու սատանայէն, այսինքն՝ մեր հոգիներու մեծ եւ զօրաւոր թշնամիներէն: Վերջապէս, պարտական ենք նաեւ անոր սուրբերուն, որոնք նմանող եղան Քրիստոսի չարչորանքներուն, մահուամբ եւ արեամբ: Արդ՝ մեզի կը մնայ նմանակից բլլալ սուրբերուն, մեր նախինեաց, ինչպէս որ անոնք եղան իրենց եւ մեր Տիրոջ՝ Քրիստոսի, եւ ինչպէս առաքեալը կ'ըսէ՝ «Ինձի նմանող եղէք, ինչպէս եւ ես Քրիստոսի»: Այսպէս ուրեմն, պարտական ենք մենք եւս մեր նախորդներուն պէս, սուրբերու եւ մարտիրոսներու տօնասիրութեան եւ մանաւանդ նմանութեան:

Իսկ այսօ՛ր, յատկառպէս եւ առանձնապէս պարտք պէտք է զդանք պատուել նաեւ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի յաւերժական

անթառամելի յիշատակը՝ յարգել՝ սրտէս որդի մը հանդէս իր հօր, ծառայ մը՝ իր տիրոց եւ աշակերտ մը՝ իր վարդապետին: Որովհետեւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ սրտէս հայր իր առաներկու անտանելի շարչարանքներուն եւ Խոր Վիրապի տառապանքներուն մէջ, ըստ շարականազրին, տասնըշինդ երկար տարիներու ցաւատանջ երկունքով ծնաւ ամբո՛ղջ ազդ մը, Հայ ժողովուրդը, Հայաստանեայց Եկեղեցւոյ լուսաւորչալոյս զաւակները: Ինչպէս Ս. Պօղոս Առաքեալ գթաշարժ սիրով՝ Կորնթացւոց կ'ըսէ. «Թէպէտեւ բիւր գաստիարակներ ունենաք Քրիստոսով, բայց ոչ թէ շատ հայրեր ունիք, որովհետեւ Քրիստոս Յիսուսով ես ձեզ ծնայ Աւետարանով: Ուրեմն կ'աղաշեմ ձեզի, նմանող եղէք ինձի» (Ա. Կորնթ. Դ. 15-16): Որքա՛ն թարմ ու խրատական խօսք է սրբազն Առաքեալին խօսքը, որ կը պատշաճի նաեւ մեր առաջին սուրբ Հայրապետին, որ ահա Առաքեալին քաղցր ու սրտառուչ ձայնին հետ կը խօսի մեր հոգիներուն: «Ո՛չ թէ ձեղ ամշցնելու համար զայտ կը զրեմ, այլ սիրելի որդիներուն պէս կը խրատեմ ձեզ» (Ա. Կորնթ. Դ. 14):

Մեր փրկիչն Յիսուս Քրիստոս բաւ. «Ես լոյս եկայ աշխարհ. ով որ հաւատայ ինձի՝ խաւարի մէջ պիտի չմնայ:» Նոյնպէս իր աշակերտները լոյս անուանեց՝ «Դուք էք աշխարհի լոյսը» ըսելով: Արդ՝ այնուհետեւ անոր անոնցով հետեւողներն ու զործակիցները կը կոչուին լոյս եւ լուսաւորիչ: Անոնցմէ մէկն է Ս. Գրիգոր Լուսաւորիչը:

Հայոց մէծիմաստ Վարդան Վարդապետը Ս. Գրիգոր Լուսաւորչի մասին իր

դրած ներբազրին մէջ կ'ըսէ . « . . . Զկայ ուրիշ ազգ մը որուն առաջնորդը Լուսաւորիչ անունով կոչուի . թէպէտ բոլորն ալ լուսրնելալ եւ լուսատու էին ազգերու , զորս հանեցին կուսպաշտութեան խաւարէն , այլ որովհետեւ մեր Լուսաւորիչը՝ սպարզարան , յատակախօս եւ օգտեցուցիչ էր , եւ մեկնող՝ աստուածային եւ երկնաւոր խորհուրդին , Եւ լրյա կը ծագէք անոր խօսքերէն եւ շրջորհք կու տար լսողներուն՝ Լուսաւորիչ կոչուեցաւ . ինչպէս սրբարան եւ պայծառախօս Յովհանն՝ Ռոկիբերան ըսուեցաւ» (Առփերք Հայկականք , Ա-Ե , էջ 78) :

* *

Իւրաքանչիւր ազգի կամ անհատի դարձը , նախախնամութեան կողմէ առհանուած յատուկ պատճառ մը ունի : Զէ՞ որ Սօլոս ալ կամակից էր Սուրբ Ստեփանոս Նախավիկայի քարկոծման եւ սովոննուելուն , Եւ քարկոծողներուն հանդերձները իր սուրբրուն քով կը պահէքր՝ որպէսզի ոճրապործ թշնամիներ աւելի հեշտութեամբ ևս թեթևութեամբ քարկոծէին Աստուծոյ Սուրբը : Բայց ի՞նչ կ'ազգազակէր եւ կ'ազօթէր Ա. Ստեփանոս ծունկի Եկած , արինյուայ . «Տէ՛ր , մի՛ համարիր դոցա զայս մեզա» (Գործք . կ . 57-59) : Շատ չանցած Սուրբին ազօթքով և Աստուծոյ անրու եւ անքնին ողորմութեամբ նոյն երխուսաւորդ Սօլոսը որ Քրիստոսի Եկեղեցին կը հարածէր ու շատ վիճաներ կը պատճառէր . Պօղոս կոչուեցաւ , այր սքանչելի , անօթ ընտրութեան , փող աստուածային իմաստութեան եւ դեռ յորդապատ դիտութեան , դերահաջ լուսաւորիչ Եկեղեցւոյ , հայր հոգեւոր բազում ազգաց եւ առաքեալն հեթանոսաց : Վասրնդի արդարն Յակորոս Տեառնեղայր մէծ Առաքեալը կ'ըսէ . «Բանդի յոյժ զօրաւոյ են ազօթք արդարոց յօդնականութիւն» : Ա-դոթքը շատ մէծ կարեւորութիւն ունի մարդուս համար : Ազօթքը՝ մարդէն դէսի Աստուծած սրտի խորէն անքակտեհօրէն հիւսուած հոգեւոր սրբազն կապն է : Ա-զօթքը հոգիի շնչառութիւնն է : Արդեօք ներկային , մեր օրերուն , քանի՛ ազօթով

անկեղծ հոգիներ ունինք Հոյ ժողովուրդի եւ անոր առաջնորդներուն համար : Քանի՞ անձնուէր եւ անշահախնդիր հոգիներ սրբարասա են զոհուելու ի զին ազգի մը՝ մանէն դէսի կեանք , տառապանքէն դէսի փրկութիւն , փոթորիկէն դէսի խաղաղութիւն առաջնորդելու : Անիկա է անմահը՝ որ կրնայ մեռնիլ զինք սուեզծողին եւ անոր ժողովուրդին համար : Անիկա՛ կ'ազգի միայն որ կրնայ մեռնիլ , սրպէսի խաղաղէս ապրին ուրիշներ : Լուսաւորիչ մէկն էր անոնցմէ :

Արդ՝ ո՞վ կրնայ խօսքով պատմել անոր անբացարելի երախառիքը՝ մէսի հանդէոր : Անանելի չարչարանքները , անհամեմատ համբերութիւնը , աներկիւդ խստավանութիւնը , քաջախիր վկայութիւնը , Խոր վիրապի դժնակի առանձնութիւնը՝ թռչնաւոր սոզուններու մէջ , կենդանի մարտիրոսութիւնը , ազրիւրեղին վարդապետութեան իմաստութիւնը , քահանայարհատական հովութիւնը , հրաշալի թժչութիւնը , եւ ուսաքերական քարազութիւնը , խորհրդաւոր տեսիլքը եւ Մայր Աթոռի հիմնադրութիւնը : Այս մասին սուռարադիր ճառեր են զրցմած՝ Ս. Յովհանն Ռոկիբերան , Յովհաննէս Ապրկաւոդ Վարդապետ , Վարդան Վարդապետ Բարձրիքզի , Յովհաննէս Վարդապետ Երգնկացի , Ս. Գրիգոր Տաթևեացի և ուրիշներ : Այսպէս կը ներբողէ Ս. Յովհանն Ռոկիբերան . «Այլ ո՞վ բաւեկան է խօսքով դրուասել երանելւոյն անտանելի հզնութիւնը , կամ օրինակով ցոյց տալ անոր անհանգութելի նեղութիւնը : իժերու և քարրերու մէջ էր իր բնակութիւնը , ուր ո՛չ խօսակից ունէր իր մօտ , ո՛չ վշտակից , ո՛չ քարեկամ , ո՛չ օղնական , ո՛չ սփոփիչ , ո՛չ ըսպասաւոր . այլ կը սպասէր մէծ ժուժկարութեամբ իբրեւ ողջ մէկը գերեզմանի մէջ դրուած , անյարկ , անծածկոյթ , ձմրան սառնամանիքին եւ ամրան տաքին , այնչա՛փ ժամանակ՝ զիշեր ու ցերեկ» :

Արժան է այսուղ յիշատակել , բայ Տաթևացիի և Աղաթանակեղոս պատմապրի՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի տասն և երկու սրտասուչ չարչարանքները , վերյիշելու , ապաւորուելու և շմոռնալու համար :

Առաջինին՝ Տրդատ Թաղաւոր հրամայեց Լուսաւորչի ձեռքերը կապել, բերնին առնձ դնել, կռնակին աղի ծանր բեռ, կրծքին օնց տալ եւ պարանով բարձրագանգակին կախել՝ Եօթը օրեր: Այս կը նշանակէ՝ մեր պատմութը իր վրայ կրեց Համբերութեամբ, մինչեւ որ ինք եղաւ աղն համեմիշ եւ լուսաւորիչ Հայաստան աշխարհի:

Երկրորդին՝ Թաղաւորը հրամայեց մէջ ոտքէն կախել զրիխիվար՝ եօթը օր, գարքէն աղը ծխել եւ գալար զաւադաներով Հարւածել: Կը նշանակէ՝ այդ բոլորը կրեց եւ փոխան անոնց Քրիստոսի անուշահու իւզբ թափեց Հայոց ժահանու երկրին վրայ, եւ մոլար ոտքերն ուղղեց դէպի երկնից անկապտելի սպասութիւնը:

Երրորդին՝ ոտքերը կոճղերու մէջ ձգմեցին, եւ ուժգին սեղմեցին մինչեւ որ մատներէն արիւն քամուի: Որ կը նշանակէ՝ մեր երկրաքարչ ոտքերը դէպի երկնային ճամբան առաջնորդել եւ օրինակ տալ մեղի՝ արեան չափ պատերազմելով յուսադրուելու եւ քաջակերուելու:

Չորրորդին՝ ոտքերուն տակ երկաթեայ քամեր մխնջով բանի բոկոտն քալել տուին: Այսպէս՝ խաչեալ Տիրոջ բեւեռակից եղաւ, եւ անոր հրամանով կամակոր շար վիշապին դրուիր ձգմեց:

Հինգերորդին՝ աշքերուն եւ ծնոտին հարուածելով ուժգին զարկին: Կատարուեցաւ Ցիսուսի այն խօսքը որ կ'ըսէ. «Երանի՛ անոնց ու կու լան այժմ, վասնզի պիտի ծիծազին»: Այսպէս՝ նմանեցաւ Տիրոջ որ ապատակն ու թուքը ընդունեց իր ամենասուրը երեսին, եւ արցունքներու վառակները բխուցուց իր պայծառ այտէն: Որով ամօթով ծածկեց չար բանսարկուին անպատկառ երեսը:

Վեցերորդին՝ զլուխը Հիւսանց մամուլին մէջ դնելով, աղ, բորակ եւ խիստ քացախ խառնելով իրարու, եղեգնեայ փողով քիթին մէջ փէցին: Այսպէս՝ նմանեցաւ Տիրոջ որ խաչին վրայ երբ ծարաւ էր, լեզվի հետ խառնուած քացախ ընդունեց: Եւ աշակերտելով փրկչին, հաղորդ եղաւ նաև անոր փրկութեան:

Եօթներորդին՝ մեծ պարկ մը բերելով, մէջը լեցուն հնացի մոխիբով, Համբերատար երտնելիին վիզէն կապեցին, զլուխը վկա օրեր պարկին մէջ պահելով: Վեց օրեր յետոյ Տրդատ Թաղաւորին ներկայացուցին անպարտելի սուրբը: Թաղաւորը գայն ծաղրելով բաւ. «Թերեւս արքայութենէն կու զաս, որուն մասին կը խօսէիր»: Պատասխան տուաւ Լուսաւորիչ Եւ բաւ. «Այս՝ այս է արքայութիւնը. վասնզի ա'յս է ժամանակը սերմանելու եւ փորձառութեան (հոգիի վարժութեան): Եթէ մշակը սերմի ժամանակ չսերմանէ, հունձքի ժամանակ չի կրնար հնձել. եւ զինուորը Եթէ օրինաւոր կերպով չպատերազմի՝ չ'առներ բրարիոնը (յաղթանակի պատկը)»:

Ազա Թաղաւորը հրամայեց ութերորդ տանջանքը:

Գլխիվար կախելով նատատեղին ձագար զրին եւ տիկով ջուր լեցուցին փորին մէջ:

Իններորդին՝ սակառներով երկաթեայ փուշեր բերին եւ մերկացնելով սուրբը՝ ասդին եւ անդին տապալեցին, մինչեւ որ մարմնին ամբողջ մասները ծակուելով վիրաւորւեցաւ արիւնաշպախ: Այսպէս՝ ՍՊողոս Առաքեալին նման, իր Տիրոջ վէրքեր կրեց Հոգեզէն մարմնին վրայ եւ եղաւ չարչարակից բոլոր մարտիրոսներու:

Տասներորդին՝ կախեցին եւ երկաթեայ քերիչներով մարմնին մորթը քերթեցին: Այսպէս՝ անէծքի տատասկը մէր, իր կրած տատասակներովը վերցուց:

Տասնմէկերորդին՝ ծունկերը երկաթէ կապիճներու մէջ ամբացուցին, բաղուկներէն կախելով՝ մուրճի զօրաւոր հարուածներով երեք օր զարկին: Այս ցոյց կու տայ որ ասոնցմով՝ մէր կիթուած ծունկերը ուժովցնելով, մէր բազուկներն արձակելով, մեզ Աստուծոյ առաջնորդեց:

Տասներկրորդին՝ կապար հալեցնելով տաքտաք բերնին մէջ եւ մարմնին վրայ թափեցին: Այս վերջինն ալ կատարուեցաւ որպէսպի մէր կապարանման ծանր ու այրող մէղքերը մէր բերնէն դուրս թափէ եւ

անօրէնութեան ծանրութիւնը մեր ուսերէն իշխնէ :

Երկու տարիի տեսողութեամբ այս դրժընդակ չարչարանքներուն մէջ երանելին լուսաւորիչ սրտառուց ազօթք եւ սիրալիք օրհնութիւն կը մատուցանէր Աստուծոյ՝ որ զինք զօրացուց եւ այնքան համբերութիւն չնորհեց : Այս տասներկու անտանելի չարչարանքներէն վերջ թագաւորը բարկութեամբ կը հրամայէ որ Լուսաւորիչը նետեն Աշտիշատի Խոր Գուրին մէջ : Այստեղ տասներեք երկար տարիներ մնալէն յետոյ, Ամենակարողն Աստուծած՝ կ'աղատէ զայն եւ կը կոչէ Լուսաւորիչ եւ Հայր Հայաստան աշխարհի : Ըստ որում Ս. Ցովհաննէս Ասկերերան կ'ըսէ . «Բարեկութն ու մարդասէրը կը ձայնէր իր նահատակին ըսկելով . Արթընցի՛ր դռն որ կը քնանաս եւ կանգնիր մեռելներէն, եւ քեզ եւս յուսատու պիտի ըլլայ Քրիստոս . ելի՛ր քաջ նահատակդ իմ, որ չարը ժուժկալութեամբ կործանեցիր . ելի՛ր որ ասպարէզի ընթացքին՝ արիարար պատերազմեցար թշնամիին զէմ, կանգնի՛ր որ սկզբնաշար բնիւրը զգեանելով ստրիդ տակ մեղցուցիր . ելի՛ր, հաստատած սինդ իմ Եկեղեցւոյ եւ պարծանք տիեզրքի . արի՛, ուսուցիչդ ուղղափառութեան եւ զեղեցկութիւնդ աշխարհի . արի՛, քարոզող հաւատքի եւ առաջնորդ մարդոց՝ արքայութեան ճանապարհին» :

Ահա թէ ինչո՞ւ հանդիսաւորութեամբ կը տօնենք մեր առաջին եւ մեծ հայրապետին «Զարչարանաց եւ մուտն ի Վիրապէի յիշատակը : Առակագիրը կ'ըսէ . «Ի զովութիւնս արդարոց՝ ուրախ լիցին արդարքն» : Այսպէս, երբ արդարներու զովութիւնն ու սուրբ մարտիրոսներու յաղթութիւնը կը լսեն հաւատացեալները, կ'ուրախանան սրբուով, եւ բարեպատշտները կը ցնծան հոգւով՝ զոհութիւն եւ փառք վերառաքելով ամենազօր Աստուծոյ, որ այսպիսի ողորմութիւն պատրաստեց իր սուրբ անուան յուսացողներուն :

Երբ սուրբերու եւ մարտիրոսներու չարչարանքն եւ յիշատակը կը տօնենք եւ ա-

նոնց պատկիներուն դովքը կը հիւսենք, նախ՝ կը զուարձանանք հոգւով՝ Երկրորդ՝ կը փափաքինք անոնց նմանիլ առաքինութեամբ : Ինչպէս՝ Արքահամբի աստուծասիրութեան, Խաչակի հնազանդութեան, Յակոբի հաշտ ողիին և յարատեն աշխատութեան, Ղովտի հիւրասիրութեան, Յորի անպարտելի եւ անզուղական համբերութեան և Յովսէփի ողջախոհութեան և ժուժկաւութեան : Ունենալ կը տենչանք Պետրոսի առիւծասիրութարութիւնն ու գիտութիւնը, Յակոբոս Տեառնեզրօր արդարութիւնը, Դիմադրի տիբանուէր կեանքը, Յովհաննէս Աւետարանչի աստուծատուր անբացարելի ուրը, Աստուծամօր խոնարհութիւնն եւ սբրութիւնը, Յովհաննէս Մկրտչի անբնաւասիրութիւնը, Մտեփաննոսի բարութիւնն ու արիւթիւնը, անթիւ սուրբերու մարտիրութանակը, եւ Լուսաւորչի անշիջանելի լոյսը :

Ու տակաւին, կը տօնենք յիշատակը սուրբերու՝ որպէսզի վշտակից ըլլանք հոգեւոր սիրով եւ չարչարակից՝ անոնց կամաւոր նեղութիւններուն : Կը հիանանք անշափ եւ անտանելի տանջանքներուն վրայ եւ մէծ համբերութեան՝ Աստուծոյ սիրոյն համար : Ասով կը յուսազրութիւնք եւ կը քաջալերուինք անխախտ մնալու սուրբ հաւատքին վրայ : Ըստ որում՝ սազմուերգուն կ'ըսէ . «Իր երկիւղաձներուն կամքը կը կատարէ : Սուրբերու յիշատակի տօնը կատարելով եւ անոնց նշխարները համբուրելով, բարեխօսութեան կը չարժենք անոնց հոգիները, որ այժմ աւելի մօտ են Տիրոջ՝ երկնքի մէջ . եւ այսպէս մեր Երկնաւոր ուղրմած Զօր զութը շարժելով՝ կը պաշտպանուինք սուրբ հրեշտակներով, Սիոն լեռան նման, ըստ սազմուերգուին՝ «Ո յուսաի Տէր՝ որպէս լեառն Սիօվն» (Սաղմ. Ճի. 1) : Երբ մէնք հետեւինք Տիրոջ հաւատարիմ ծառաներուն, չարչարակից կ'ըլլանք անոնց, նաեւ հաղորդ՝ համբերութեան ու պատկին եւ բարեխար Աստուծոյ նոյն օղնութեան ու չնորհքին՝ Քրիստոսով արժանիք :

Այսօր նորինք մեր հոգիի աշխարհով բարձրացարշար Հայոց Հօր եւ Լուսաւորչին։ Արրաջան Առաքեալը կ'ըսէ . «Արտիհետե, դուք ամէնքդ լուսոյ որդիներ էք, ու ցերեկ- ան որդիներ . զիշերուանը չենք, խաւա- րինը չենք» (Ա. Թևո. Ե. 5-6)։ Աւրեմն չքննանք ինչպէս ուրիշները, հապա ար- թուն եւ զգաստ ըլլանք : Իրաւամբ մեզ «Լու- սաւորչական» կ'անուանն ուրիշներ . թէն այլ նկատումներ ունին ոմանք, բայց մենք Ս. Պօղոս Առաքեալի խօսքերուն ականչ կու տանք, որ աշխարհի յաւիտենական լոյսը Քրիստոս՝ Հայոց հոգիներուն եւ Հայաս- տանի մէջ ծագեցաւ իր Ս. Գրիգոր Պարթե- ծառային միջոցաւ : Այսպէս ինչպէս որ ա- րեւի լուսափայլ ճառագայթը՝ փոքրիկ Հա- յելիի մը միջոցաւ ամրող տունը կը լուսա- ւորէ, նոյն ձեւով ալ լուսաւորուեցաւ թոր- դոմայ Տունը :

Յովհաննէս Վարդապէտ Երգնկացի, իր ներրողով՝ մեզի կը թեւազրէ որ յիշենք մեր փրկութեան եւ կեանքի առաջնորդը, մըտ- քերնիս բերենք անտանելի չարչարանքները մեր հոգիներու լուսաւորչին եւ Քրիստոսի ճգնաւոր նահատակին . շմոռնանք երկնաւոր զօրքերու զարմացուցիչը, պատկառինք իր սոսկալի եւ խստամբեր վարքին առջեւ. նայի՞նք անոր կեանքի բարի ընթացքին թէ

ինչպէս ապրեցաւ այս աշխարհի մէջ . ան, որ «չարչարանօք ստացաւ իւր ժողովուրդս քերանօք ոսկերաց մարմնոյն եւ կողից» հոսման արեան շինեաց զազդս զայս եկե- ղեցի Աստուծոյ, որպէս եւ Տէրն իւրով կո- ղակայլակ արեամբն զազդ եւ զաշխարհ ա- մենայն» (Սովերք, Ա-Ե, Էջ 157) :

Ուստի՝ բոլորս միացած անխոտիր «որ մըրկաւ էինք զատուած», միասնարար տօ- նենք յիշատակը Ս. Գրիգոր Լուսաւորիշ Հայրապետին, որ այնքան չարչարուեցաւ ու տքնեցաւ մեզի համար եւ սոսկալի եր- կունքով ծնաւ զմեզ : Աւրեան փոխանակ տրտմեցնելու, անպատճե եւ անտրոտճ ուրախութեամբ հրճուեցնենք անոր երա- նաշնորհ հոգին յաւիտենական լոյսին մէջ, եւ աղաղակենք միաբերան մեր նսխնեաց հետ, ժամապրքին խօսքերով . «Արդ՝ ո՛վ Հայր մէր եւ լուսաւորիշ մեր հոգիներուն. կ'աղաշենք քեզի, քու եկեղեցւոյդ միարան ուխտով, որ Հարաւայի տօնիդ օրուան առի- թով, յատկապէս բարեխօսնեն մեր Քրիստոս Աստուծոյն, որպէսզի եկեղեցին եւ քու ժո- ղովուրդիդ մասցորդը խաղաղութեան մէջ պահէ՝ փրկելով մարմնաւոր եւ հոգեւոր թշնամիներէն . որպէսզի եւ մենք միշտ քու յիշատակդ կատարելով՝ փառաւորենք Հայ- րը եւ Որդին եւ Սուրբ Հոգին յաւիտեանս յաւիտենից ամէն» :

ԴԱՆԻԵԼ ՎՐԴ. ՇԱՄԼԵԱՆ

ՇԱՐԱԿԱՆ

«Այսօր զուարեացեալ ցնծայ եկեղեցի, դրախտ Աստուածատունեկ ծագկեալ, յորմէ տուաւ մեզ տունեն անմահութեան Տէր Գրի- գորիոս . եւ պողովն իւրագ պատեաց զտիե- զերս ամենայն :

«Խոստովվանող Քրիստոսի նշմարիտ Վր- կայ, բազմաշարչար նահատակ Տէր Գրիգորիոս . զապահասուրին չարչարանաց Տեան մարմնի քում կրեցեր, որով ցնծայ եկեղեցի ի փառու որդուց Սիովինի» :

ԹԱՐԳՄԱՆ ՈՒԽԹԻՆԵ

«Այսօր զուարեանալով կը ցնծայ եկեղե- ցին, Աստուածատունեկ դրախտը ծագկած, որմէ մեզի տրուեցաւ տունեն անմահու- թեան Տէր Գրիգոր, որ իր պտուղով լե- ցուց տիեզերքն ամէն :

«Քրիստոսը խոստովանող նշմարիտ Վր- կայ, բազմաշարչար նահատակ Տէր Գրիգոր, Տիրոց չարչարանիներուն պակասուրիւնը մարմնիդ վրայ կրեցիր, որով եկեղեցին կը ցնծայ ի փառու Սիոնի որդիներուն» :

Յովհաննէս Պիոտր Վարդապէտ

